



ԲԱՂՄԱԿԵՐ

ՈՅԻ. 1871 — ՔԱԱՆԵՐՈՐԴ ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ. — ՓԵՏԲՈՒԱՐ

ԲԱՐՈՅԵԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

(Sku kpu kru-6:)

Այս բանիս պատճառը յայտնի է, բայց լէսնարատոս. աշխատութիւնը նեղութիւն է, ինչպէս ամենքնիս ալ զիտենք. արդ երբ մեր աշխատութեան պտուղը վայելելու ապահով չենք՝ միայն ներկային համար կ'աշխատինք, և ապագային համար ամեննեին չենք համար. ձակիր փորձ մ'ընելու. և սակայն յայտնի է թէ երբ սոսկ ապագան դիտելով աշխատուի՝ մարդիկ և ժողովուրդը կը յառաջադիմեն: Այս բանս կ'ըմբռնեմ. բայց եթէ շինած գործիքս իմս է՝ վասն զի ես աշխատեցայ, եթէ մարդու մը հասուցած ցորենը իրեն յատուկ ստացուածքն է՝ իր քրտանց արդիւնքն ըլլալուն համար, բայց երկիրն ուսկից քաղեց՝ ինչ որ կ'երեւայ ինծի՝ նոյնպէս չէ: Անոր արարիշը ինքը չէ, այլ Աստուած. և Աստուած ամենուն համար ստեղծեց զայն: ինչո՞ւ համար ուրիշներուն զրկուելովը ինքը պիտի վայելէ: Նոյն ստացուածքը այն մարդուն սեպհականող օրէնքը՝ նկատմամբ այլոց անիրաւու-

թիւն մը ըրած կ'ըլլայ՝ մինչդեռ իրենք
ալ հաւասար իրաւունք ունին անոր :
— ի՞նչպէս, լէոնարտոս, գեռ սեեւ-
ուեալ ես այն սխալմանդ վրայ, իբրև
թէ սեփականութեան իրաւունքը օ-
րէնքը տուած ըլլայ մեզի, և թէ ինչ որ
ունինք սոսկ մեզի կը վերաբերի՝ օրէնքը
մեզի տուած ըլլալուն համար վերոյի-
շեալ իրաւունքները : Զանազանէ այն
բաները որոնք յօրինաց են՝ ի բնութենէ-
նղեալ բաներէ, և որոնցմէ եթէ զուրկ
ըլլար մարդկային ընկերութիւնը՝ օր մը
չէր կրնար դիմանալ : Սեփականու-
թեան իրաւունքը այս կարգէն է . յօ-
րինաց ստեղծեալ չէ՝ ի յաւիտենից կայ :
Օրէնքը միայն զայն կը ճանչցընէ և կը
վաւերացընէ :

— Սակայն, վրայ բերաւ լէտնարտոս, ի՞նչպէս երկիրը մէկու մը աշխատութեան արդիւնք չըլլալով՝ կարելի եղաւ որ ասոր կամ անոր վերաբերի օրինաց նոյնր ծանուցանելէն առաջ:

— Եաւ պարդ պատճառի համար,

լէսնարտոս . ըսէ ինծի , տուն մը չինողը
տէր է իր տանը :

— Այս , վասն զի աշխատած է :

— Բայց այս տունը գետնի վրայ է .
արդ որովհետեւ զու չես ընդունիր օրի-
նաւորապէս երկիր ստանալը , ուրեմն
տանը տէր կ'ըլլայ և ոչ երկրին՝ որուն
վրայ կառուցեալ է չենքը : Դժուարին
բան է այս երկուքը մէկմէկու հետ կա-
պել , և զու չմտածեցիր այս դժուա-
րութիւնը : Բայց առաջ տանինք խօս-
քերնիս : Միքայէլին կարած զզեստները
յատուկ ստացուածքն են իրեն՝ թէ չէ :

— Տարակոյս չըկայ , վասն զի ինքն
անձամբ աշխատած է անոնց վրայ :

— Իսկ քու զնած կօշիկներդ քնկդ
են՝ թէ չէ :

— Բայց նիմա է թէ իմա են , վասն զի
ստակ տուած եմ :

— Իսկ Ոնորիոսին տնակը արդեզք
իրենն է՝ թէ չէ :

— Խօսք է . հօրմէն ժառանգած է :

— Արդ հիմա ենթադրենք որ զուն
փողոցին շրջագայքը եղող խճերէն
պլազող քար մը կը տեսնես , ու ճանչ-
նալով որ անդին գոհար մ'է կ'առնուս ,
քուկդ կ'ըլլայ՝ թէ չէ :

— Ամենայն իրաւամբ , վասն զի տէր
չունի և ես եղայ գտնողը :

— Բայց թէ որ մէկը քեզմէ առաջ
դտած ըլլամբ :

— Անորը եղած կ'ըլլար . առաջին
գտնողին իրաւունքն է :

— Ուրիշ ենթադրութիւն մ'ալ ը-
նենք . բարեկամներէդ մէկը զիքք մը ըն-
ծայ կ'ընէ քեզի անուանդ օրը . այդ
դիրքը յատուկ ստացուածքդ է՝ թէ չէ :

— Անտարակոյս , վասն զի ինծի տը-
րուած է :

— Ըստ այսմ ահաւասիկ հինգ կերպ
կայ որ և իցէ իրաց յատուկ ստացողը
լալու . Ա . աշխատորհեամբ , շինելով
կամ բերել տալով . Բ . գնելով , փոխա-
նակ ստակ կամ որ և իցէ բան տալով .
Գ . ժառանգորհեամբ . Դ . ընծայելով
կամ պարզե ընդունելով . Ե . գտնելով
կամ ձեռք բերելու առաջին իրաւուն-
քը ունենալով : Միոյն այս զիտելու

է որ բաց 'ի զանձ գտնալու սակաւա-
զէտ առթէն՝ սեպհական ստացուածք
ունենալու ամենայն կերպերը մէկ տե-
սակի մը կը վերածուին՝ որ է Աշխա-
տորիշն : Վասն զի ծախողը , զրաւ
թողողը ու ընծայ տուողը , միշտ իրենք
ալ աշխատութեամբ ստացած են , կամ
թէ զնած կամ առած են այնպիսի ան-
ձանցմէ որ եթէ լաւ մը քննելու ըլլանք՝
աշխատութեամբ այն բաները տուած
բերած են : Սակայն բանի մը սեպհա-
կան տէր ըլլալու այս ամեն կերպերու
մէջ օրէնքը սեպհականութեան իրա-
ւունքը ստեղծողը չէ , միայն արգէն իսկ
կանխաւ եղածը վաւերացընող է . զոր
և աշխարհիս սկիզբէն ի վեր ամենայն
մարդիկ խղճով դատեր ու վճռեր են :

— Բայց հողոյն վրայ նոյն բանը չենք
կրնար մտածել՝ ինչպէս ուրիշ զանա-
զան իրաց վրայ , որոնք անդադար կըր-
նան շատնալ : Երկիրը մէյմը որ շատ
կամ քիչ թուով հողատէրներու ստա-
ցուածք կ'ըլլայ՝ ինչպէս օրինակի համար
Գաղղիոյ մէջ չունեցողներն ալ չեն կըր-
նար ունենալ :

— Նախ և առաջ այս վերջին ըսածդ
ճիշդ չէ , Լէսնարտոս . ամեն օր մաս
մաս երկիրներ ծախու կը հանուին և
ամենայն ոք իրաւունք ունին զնելու ,
միայն բաւական է աշխատութեամբ՝
գնելու պէտք եղածը ունենան : Տարա-
կոյս չըկայ որ ոմանց համար դժուար է
այս . բայց կարծածէդ շատ աւելի զը-
ժուար է անոնց համար որ հաստա-
տուն կամք ունին և ջանք ըստ բաւա-
կանին . և այս բանիս լաւ հաւաստիք
թէ յատուկ երկիր ստանալ դժուար չէ ,
Գաղղիոյ մէջ եղած երկրատերաց բազ-
մութիւնն է : Ծստ հասարակութեանց
ցուցակին՝ զրեթէ ութը միլիոն ազգա-
տոհմկայ որ և իցէ կերպով ստացուածք
ունեցող . այս թուովս ընտանիք զլուխ
չորս անձ զնելով կ'ըլլան երեսունուեր-
կու միլիոն՝ 37 միլիոն ընակչէն՝ երկրի
յատուկ ստացուածք ունեցողները :

Հիմա քննենք թէ երկրի տէր եղող-
ներն ինչպէս կրցեր են ըլլալ . արդեզք
յօրինաց ընդուներ են . ոչ . ամենքն ալ

կամ զնած են և կամ ժառանգութիւն ձեռք բերած . իսկ ծախողներուն կամ զնողներուն ձեռքն ինչպէս անցեր էր . անոնք ալ նոյնպէս ստացեր կամ ընդուներ էին ուրիշ անձանցմէ՝ որ նոյն կերպով տէր եղած էին , և այսպէս քանի վեր ելլենք յազգէ յազգ :

— Բայց եղած են երկրատեարք , առարկեց լէոնարդոս , այլոց ստացուածքը բոնութեամբ յափշտակողք կամ ապօրինաւոր ճամբով անոնց տէր եղողք :

— Միտ զիր , լէոնարտոս , վասն զի այս ըսածդ ապացուցութիւնս աւելի կը հաստատէ . եթէ այն անիրաւ յափշտակողները օրինաւոր տեարց ստացուածքը կորզեցին՝ միայն ընդհատումն եղաւ սեպհականութեան , կանոնաւորապէս մէկմէկու անցնելուն : Առաջ օրինաւոր էր ստացուածքը՝ ինչպէս որ եղաւ ետքն ալ անոնց համար որ տէր եղան նոյն ստացուածոց :

— Եւ այս նկատմամբ , բարեկամդ իմ , ջրենք այս յաճախեալ անզօր առարկութիւնը և տեսնենք թէ անիրաւութեամբ ստացեալ ինչք այնպէս շատ են սրչափ որ կ'ըսուի : Դարձընենք աչքերնիս չորս կողմն . ինչ կը գտնենք . տանուտէրական ստացուածք ունեցող անձինք և կամ իրենց աշխատութեամբն ու խելք բանեցընելովը՝ ի ճարտարութեան , ի վաճառականութեան , արտաքին գործոց և ատենից մէջ՝ ընչից տէր եղողներ . հազիւ կարելի է ցուցընել քանի մ'անձինք , որոնց հարստութիւնը կասկածելի ըլլայ և թերես այն ալ իրենց ճարպիկութեանը վրայ եղած նախանձուէն է որ այնպէս կ'ըսուի : Սակայն ընդունինք թէ ըլլան քանի մը անձինք որոնց ինչքը անիրաւութեամբ քաղուած ըլլայ . այլ ինչ են այն սակաւթիւ անձինքը համեմատութեամբ այնչափ անհամար անձանց , որոնց հարբարութիւնը օրինաւոր ճամբով հաւաքուածքուած է : Միթէ բովանդակ մարդկութիւնը ամբաստանելու ենք աշխարհիս մէջ անզգամներ ու անպիտան մարդիկ գտնուելուն համար :

Բայց դառնալով մեր խնդրոյն՝ ինչ

կերպով ալ ստացած ըլլան կալուածատեարք իրենց երկիրը , յազգաց յաղղաք վեր ելլելով կը հասնինք առաջին տիրոջ մը , որ է ըսել մէկու մը որ թափուր ու անտէր գտնելով նախ և առաջ խնամք ունեցաւ անոր վրայ : Կ'ընդունիս , լէոնարտոս , թէ անզրադ երկիր մը գտնողը՝ նախ առաջին ինքն աշխատավածք կ'ըսուի ապացոյն վրայ յատուկ իրաւունք մ'ունենայ :

— Ամենեւին տարակոյս չըկայ :

— Կը հակառակիս արդեօք միայն այդ երկիրը մշակելու համար իր որդւոցը կամ այլոց թողլու բացարձակ իրաւունք :

— Կարծեմ թէ իրաւամբ է հակառակիլս . վասն զի այդ երկիրն ոչ իրենն էր և ոչ այլոց , հապա Աստուծոյ մէկ պարզեն է . իրենն էր միայն բերքը՝ որ առաւ վայելեց :

— Շատ աղէկ , լէոնարտոս . հիմա կը տեսնես թէ երկրին վրայ ալ ըստ իւր կամացը տրամադրութիւն ընելու իրաւունք ունի : Այդ երկիրը մշակելէն կոկելէն առաջ այնպիսի վիճակի մէջ էր՝ ինչ որ զու այս օրս կը տեսնես անմշակ երկիրները վայրի խոտերով փշերով մնենիներով տատասկներով մեծ ու պըզտիկ վայրենի ծառերով խուկած լեցուած . բաւական չեղաւ միայն՝ ինչպէս է մեր մշակեալ երկիրներուն համար , խարխալել վարուցան ընել ու բերքն առնուլ . այլ շատ ուրիշ մեծամեծ աշխատութիւններ պէտք եղաւ որ ընէ երկրին արգելքը եղող ծառերը կը տրելու՝ արմատները հանելու , երկիրը պեղելու և գէշ խոտերն ու քարերը մաքրելու համար : Եւ որովհետև մշակութեան վերաբերեալ աղէկ ընտիր գործիքներ չկային՝ որոնցմով իսկ երկիր մը մաքրելն ու յարդարելը շատ մեծագին գործ է՝ անհնարին նեղութիւն կրեց . ուրիշմն շատ մեծ ծառայութիւն ըրաւ մարդկութեան՝ քիչ մը առաջ անբեր եղող երկրէն մեծամեծ բերքեր հանելով : Արդ իր այսչափ նեղուելէն տանջուելէն ետքը՝ կը կարծես թէ

մարդիկ ազատ են անոր բերքն առնելու և յափշտակելու այս կերպով մշակեալ երկիրը։ Իրաւունք է ասիկայ, լէոնարտոս։

— Զէ, պարոն. ես չէի մտածած երկիրը մաքրելու համար ըրած անբաւ աշխատութիւնը։ Սակայն ինչպէս կարելի է իրաւացի համարիլ որ մարդ մը կարենայ երկիր մը ձեռք բերելով անձին յատկացընէ՝ Աստուծոյ բովանգակ մարդկութեան ձրի տուած պարզեց։

— Այս է որ գու սխալ ըմբռման մէջ ես կարծելով թէ մարդս Աստուծոյ պարզեներն անձին կը սեպհականէ։ Աստուծոյ պարզեն է հողոյն բարերեր ըլլալը. մարդոյն ալ արդինքն է այդ երկիրը մշակելու համար ըրած աշխատութիւնը։ Մարդուս իր կողմանէ ուրիշ անցուցածը և զօր իր յաջորդներն ալ ըստ կարգի պիտի փոխանցեն՝ միայն այս աշխատութեան վրայ տրամադրութիւն ընելու իրաւունքն է։ Յաջորդ սերունդք երկրատեարց՝ նոյն երկրին վրայ աշխատութեամբ հոգ տանելով աւելի բեղմնաւոր և արգասարեր կ'ընեն. մոյախոտները հետզհետէ բոլորովին կը հանուին և անդադար ազք զնելով կը պարարտացընեն. խորագոյն կը փորեն հողը, հարթ հաւասար կ'ընեն երեսը և առողջարար կ'ընեն տեղւոյն օղը։ Կարճ կապեմ. երկրին աժէքը կը շատնայնոյն տեղերը եղած աշխատութեանց համեմատ, ինչպէս են օրինակ իմն պողոտայք, ջրադարձք, կամուրջք, որոնց մով երթևեկն ալ և վաճառուց առուտուրն ալ կը զիւրըննայ։ Այս երկիրը ուրիշի աւանդելով՝ որուն աժէքը այսպէս աստիճանաբար կ'աճի, կալուածատեարք իրենց և իրենց նախորդաց աշխատութիւնները վայելելու իրաւունքը այլոց կը թողուն։

Հսածիս հաւաստիք ու հաստատութիւն է այս ալ որ քիչ մարդաբնակ երկիրներու մէջ և ուր որ շատ անմշակ երկիրներ կան՝ ինչպէս են Քանատա, Միաբանեալ-Նահանգք, Նոր-Ջելանտա, Բարեյուսոյ սարը, Մայոդ կղղիները, և այն. տէրութիւնը այն երկիր.

Ները մարդաբնակ ընելու համար եկտար զլուխ՝ 20 ֆր. 50 հարիւրորդէն մինչև 24 ֆրանքի կու առյ. Ալճէրիի մէջ որ բարերերութեանը համար ատեն մը չոռվմայեցաց ցորենոյ շտեմարանը կը կոչուէր և յետոյ դարերով անմշակ մընաց, տէրութիւնը երկայն ժամանակ եկտար զլուխ տարեկան հաս ուղեց 1. ֆր։

Ըսածս միայն երկրի համար չէ, այլ նաև ամենայն արուեստից և ճարտարութեանց նկատմամբ ալ նոյնպէս է. երկրին յարգը կ'աւելնայ իրեն մօտ եղած շինութիւններով ու կոկութիւններով, ճամբռու մը՝ ջրանցքի մը շինուելովը, և երկրին հարստութիւնն ու գործունէութիւնը աւելցնող ամենայն բանիւ. Իւրաքանչիւր անհատ մի և նոյն պարագայի մէջ է. գործաւորը տեղ մը երեք ֆր. կը վաստըկի, ուրիշ տեղ մը մի և նոյն արուեստովն ու գործունէութեամբը չորս կը վաստըկի. Ժերեսուրիշ երրորդ տեղ մը քառասուն ալ կըրնար շահիլ։

Արդ յայտնապէս ապացուցինք թէ երկիրը ծախելով կամկտակաւ աւանդելով ոչ թէ երկրին արդասաւորութեանը վայելելու իրաւունքէն՝ որով երկիրը մշակեալ և բարերեր եղած է։ Չըկայ երկիր մը զոր կարենանք ստանալ այսօր՝ եթէ հարկ ըլլայ գնենուս ժամանակ այն երկրին վրայ եղած աշխատութեան գինն ալ հատուցանել, մանաւանդ եթէ հաշուի առնունք մշակութեան գործեաց նախին անկատարութեամբը պէտք եղած անհնարին աշխատութիւնը։

Սակայն երկրին սեպհականուելովն հանդերձ ամենայն մարդիկ հիմա ձրի կը վայելեն Աստուծոյ նոյն երկրին պարզեած բեղմնաւորութիւնը, նաև ձրի վայելել սկսած են անցեալ դարերուն աշխատութեանց արդիւնքը։ Աստուծոյ նախախնամութեան կարգադրելովը՝ որուն երախասագէտ պէտք է ըլլանք, սեպհականութեան յատուկ տիրոջ վերաբերեալ զլսաւոր մաս մ'ալ հետ-

ՎՀԵԿՈՒԾ ծրի պարզե կ'ըլլայ առ հասարակ ամենայն մարդու։

Արդ ուրեմն հաւասատելէն ետքը թէ ամենայն սեպհականութեան հիմն աշխատութիւնն է, և երկրի սեպհականութեան օրինաւորութիւնն ապացուցանելէն ետքը՝ որ հաստատեալ է ինքնին աշխատութեան վրայ, կը մնայ հիմնա որ անոր օգտակարութիւն ցուցընեմ։ Բայց այսչափս բաւական է այսօրուան համար. մանաւանդ որ այսպիսի խնդիր մը կապտկցեալ է ուրիշ խնդրոց հետ որոնց վրայ պէտք է խօսակցինք։

ոսքէ

Իր շարունակուի։

ԱՆՑՔ ԸՆԴ ՔԱՐԱՎԱԶՍ ԱՍՍՈՒԽՆԻ

(Տես Երես 19)

Անդղիացւոց նաւն ալ սկսեր էր շարժիլ նոյն ժայռերը անցնելու համար, բայց շատ մը անօգուտ փորձերէ ու երկայն ժամմը կորալնցընելէն ետքը՝ իրիկունն ալ վրայ հաննելով՝ անցքը վազուան թողուց. որով մենք ալ ուշացանք և ստիպուեցանք գիշերը այն խորշին մէջ անցընել՝ ուր երկաթ նետած էինք. Ցորեկուան սոսկալի տաքուն՝ գաղջ բարեխառնութիւն մը յաջորդեց, անոր ալ զովութիւն մը. Նուպիացիք իրենց խեղճ խրճիթներուն մէջ քաշուած էին, ամեն բան լուռ էր չորս կողմերնիս բաց 'ի նեղոսէն, որ բնութեան և մարդկանց խոր լուռութեան մէջ խոխոջանօք կը մոնչէր քովերնիս, և իր ափանցը վրայ եղած արձագանդները իր յաւիտենական տրտընջովը և տիրագին կոծովը կը թնդացընէր. Գետին այս սգալի ներդաշնակութեան պէս վեհ բան մը չերեցաւ մեղի, որ այս տեղս կրնար ծով ըսուիլ, ինչպէս որ մեր նաւաստիք կ'անոււանէին զայն, եղ սպահ. Դուին վազը լուսաթափանց երկինը մը շողշողսն աստղնե-

րով զարդարուած թափանցիկ կամարի մը պէս կը բոլորէր զմիւթաձև, այն պիսի պայծառութեամբ, որուն մեր Եւրոպայի ամառնային ամենէն գեղեցիկ գիշերն ալ շրհաւասարիր. Այս հրաշալիքները նկատելով՝ որք Աստուծոյ փառքը կը քարոզէին մեղի, « Երկինք պատմեն զփառս Աստուծոյ », և ջրվէժներուն դաշնակաւոր ձայնը լսելով՝ որոնց խոխոջը մինչ 'ի մեղ կը հասնէր, քուն եղանք։

Յունուար 2 Ին առաւօտեան տասնըմէկին անդղիացի նաւն իր անցքը ըրաւ, ուստի մենք ալ մերինը հազիւ միջօրէէն կէս ժամմվերջը սկսանք : Ժամը մէկին հասանք չուաններով ջրվէժին ամենէն սաստիկ տեղը : Այս ծանր վայրկենին շէյիւերև իրենց հրամանին տակը եղած մարդկանց կը պատուիրեն ուժերնին և ճրգերնին կրկնապատկելու. միանդամայն երկու հարիւր հոգի միաձայն Մարդարէին և իոլամի գլխաւոր պաշտպանաց պատուոյն լիմանիայի պէս ալօթքներ կ'երգեն. Մէջերնէն մէկը նախ իրեն ձայնական գործարանին կարգէ զուրս ուժեղութեամբը ամենուն դասապետ կ'ըլլայ, ձեռքը երկայն գաւաղանով մը երաժշտական ամանակը (measure) կը զարնէ, որ կը ծառայէ նաև իրեն իշխանութեան գաւաղանի տեղ, և նաև ահաւոր սպառնալիք մըն է ծոյլերու կամ անհոգներու զլիսուն վրայ կոփելու. Երկու առագաստնիս բացուած, նշաննիս մեծ կայմին գագաթը կը ծփի, և զրօշնիս ալ զեկին կողմի կայմին վրայ կը ծածանի, զոր և կրկին և երկեկին հրացանաց և ատրճանակաց արձակմամբ ողջունեցինք : Մեր նուպիացիներն վառօղին հոտէն և ձայնէն վառուած սաստիկ ուժով կը քաշէին. սակայն շատ զժարութեամբ նեղոսին յաղթելով և այս զժրաւոր պատուարները առջենիս խոնարհեցընելով մեղի ճամբայ բացին :

Կը յուսայինք որ աւելի հեռու անցնիք, բայց ստիպուեցանք մեղմէ առաջ հասածներուն ետեր կանգ առնե-